

Թ Ա Տ Ո Ս Թ Յ Ե

Ռուսութօ Մարմարա ծովուն եղերքը՝ կ. պղուց հետ վաճառականութիւն ունենալով, բաւական բանուկ նաւահանգիստ մըն է: Ժաղովուրդին մէկ մասը արհեստով, մէկ մասը առեւտրով և մեծ մասն ալ երկրագործութեամբ կը զրադին: Քարձրագոյն հետևաբար կրնանք ըսել թէ այս քաղաքը երկրագործական դաշտ մ'է: Մրգեղինները ամէն տեսակէն առատ կը զըսնուին, նա մանաւանդ սեխը, ձմերուկը և խաղողը չափազանց առատ և ամենապատւական ու ընափոք տեսակէ: Քաղաքին կլիման բարեխառն, օդը համելի և առողջարար է, սակայն ջուրը շատ նուազ է և գտնուածն ալ ոչ այնքան լաւ: Քաղաքը իր բնական գիրքով, շենքերով, շուկայով և փողոցներով, չամի հրապուրիչ և աչքառու երեսոյթ մը: Ենքերուն մեծ մասը կարծես նահապեսական ճաշակով կառուցուած են: շատ քիչ շենքեր կան՝ որոնց համար կարելի է ըսել թէ ներկայ դարուն պահունջած ճաշակով և նուրը ճարտարագետական կոկկութեամբ շինուած են: Մանաւանդ փողոցներու անկանոն ու անմաքուր երեսոյթը օտար անցորդի մը վրայ խիստ տիսուր տպաւորութիւն կը թողու:

Քաղաքին բնակչութիւնը 4 տարեր ազգերէ կը բարկանայ՝ Հայ, Յոյն, Թուրք և Հրեայ: Հայերը քաղաքին մեծամասնութիւնը կը կազմին, և 2,500 տուն կը համարուին: ասոնք 2 մեծ թաղերու մէջ համատառուած են: Այս թաղերը Հայոց մէջ կը յորդորջուին Ա. Թագաւոր և Ս. Խաչեար. միանգամայն իւրաքանչիւր թաղի եկեղեցին կից կը գտնուի Ազգ. երկուու զպրոցը: Քաղաքին մէջ կայ Հայ Բողոքական ժողովուրդ մը 6-8 տուն, որ ունի երկու թաղերուն մէջ ալ իր յատուկ ժողովարանը և անոր կից իր գարոցը: Հայ Բողոքականց հովին է Վեր. Ս. Մանուկեան՝ որ շատ օգտակար պաշտօնավարութիւն մը կ'ունենայ: Կան նաև մի քանի տուն Հայ Կաթոլիկ, որոնք Ա. Թագաւոր թաղին մէջ ունին իրենց յատուկ եկեղեցին: Յոյներ 1,500 տուն են և ունին 4 եկեղեցներ և երկու մեծ, հոյակապ, նորաշեն երկսեռ գլուխութեր՝ թաղային վարժարաններէն ի դաշտ: ասոնք իրենց ազգամոլ և աւանդական նախապաշտարումները ու սովորութիւնները իրենց մէջ միշտ վառ պահելու կը ձգտին: Հայերու հանդէպ մասնաւոր ասելութիւն մը ունին զբախտաբար: Թուրքերը 1,200 տուն կը հաշուուին: ունին քանի մը մզկիթներ, հնգամեայ Խաչի մը և թաղային վարժարաններ: Ասոնց մէկ մասը կառավարական պաշտօնեայ, մէկ մասը արհեստաւոր և այն և

մէկ մասն ալ երկրագործ են: Հրեաները 800 տուն են և ունին 2 խաւրա (աղօթասոեղի), բարձրագոյն զպրոց մը և քանի մը թաղային վարժարաններ: ասոնք ընդհանրապէս առեւտրութիւն և սեղանաւորութեամբ կը զրադին: Դժբախտաբար մաքրութեան մասին շատ անհոգ են, ասոր իրեւ ապացոյց կրնանք ցոյց տալ Սեպտ. 19ին Հրէից մէջ ծագած հասախափ 2-3 դէպքը, որմէ 2ը մեան: Յաջորդ օրը կրկին 3-4 դէպք ալ պատահեցաւ թէ՛ Հրէից և թէ՛ Յոյներուն մէջ, և Յը միան: Այս պատճառու Քաղաքապետութիւնը ամենախիստ միջոցներու իսկոյն անհետացնելու ձեռնարկեց, փողոցներու մաքրութեան հոգ տարաւ, աղբիւրներուն ջուրերը կտրեց, մունիստիկի միջոցաւ հանրութեան պատափերեց մաքրութեան զգուշութիւնը ընել, եռացեալ ջուր խմել, պատուղներէ ալ զգուշանալ:

Քաղաքապետութեան այս ընթացքը չափազանց գովելի և զնահատութեան արժանի է, որովհետեւ այս նախազգուշութիւններուն իրքարդիւնք՝ անիծեալ հիւանդութիւնը անհետացած կ'երեւի, և դէց եօմն օրէ ի վեր ունէ դէպք տեղի ունեցած չէ:

Պուլկարական գրաւումը և վերջերս տեղի ունեցած տիսուր գէպքը տնտեսապէս, կրթապէս շատ վնասակար եղան Ռուսութիւն համար: Բայց կը յուսանք թէ ժողովուրդը պիտի կարենայ եղած վնասները դարձմանել և աւելի նախանձելի վիճակի մը տիրանալ:

Գ. Ն. ԹՕՔՄԱՆԵԱՆ

ՀԱՅ ԳՐԵՐՈՒ ԳԻՒՏԻ 1500ԱՄԵԱԿԻ

Ե Ւ

ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ 400ԱՄԵԱԿԻ

ՑՈԲԵԼԵԱՆԻ ՏԱՐՈՆԻ ՄԷՋ

Այս տարի Ցարօնի առաջնորդ Ներսէս Եպսկ. Խարախանաւանի հրաւէրով յանձնախուռմը մը կազմուած էր, իր նախագահութեան ներքեւ, լուսաւորչական, Բողոքական և Կաթոլիկ աղղայիններէ, Հայ տառերու գիւտի 1500 և տպագրութեան 400ամեակը շքեղ կերպով տօնելու համար: Ընտրուած յորելինական յանձնախուռմն ամէնէն ասած այդ պատմական տօները կատարեց Առաքելոց Վանքը, Թարգմանչաց շիրիմներու վրայ, խուռն բազմութեան մըներկայութեամբ: Ներկաներու մէջ կար նաև Սշոյ գօրաց հրամանատարը, բաւական թուռվ զօրքով և զինուորական նուագախմբով միամին: Հոգեհանգիստ կատարուելին եղան քա-

նի մը բանախօսութիւններ, երգուեցան մի քանի ազգային երգեր ու չարականներ, արտասահմուեցան քանի արտասահմութիւններ :

Ատոր նման հանդէս մըն ալ աւելի փառաւոր կերպով Վարդավառին կատարուեցաւ Սր. Կարապետի վանքը, գարձեալ նախորդին շատ աւելի բազմութիւն մը, որ եկած էին ցըակայ կուսակալութիւններէն : Ռուսաստանէն ալ բաւական երևելի անձեր եկած էին այդ հանդէսին մասնակցելու : Մուշէն եկած էին կառավարիչի փոխանորդը և կարգ մը Թուրք կառավարական պաշտօննեաններ, Բանախօսներու մէջ կային նաև Վանի նախորդ երևսփոխան Վանամեան էֆ., Տոք . Պնախարթեան, Կարնոյ գպրոցներու տեսուչը Պրն. Ռուսառու : Հանդէսը շատ շքեղ եղաւ՝ գրեթէ 2-3 հազար անձերու ներկայութեան : Աշախատի այդ պատմական վայրին մէջն ալ բանախօսութիւններ եղան Սր. Սահակյա շրիմին վրայ :

Խոկ ամենավերջինը տեղի ունեցաւ Մշոյ մէջ, Հոկտ. 28ին, ամբողջ Հայութեան մասնակցութեամբ Հայ տառերու 1500 և տպագրութեան 400ամեակը շքեղապէս տօնելու համար : Մշոյ Բողոքականները, Կաթոլիկներն և Հուու Հայերը միասին կատարեցին Յորելինական հանդէսը Ս. Մայրենի եկեղեցոյն մէջ : Առաւտօնն նոգեհանգիստ կատարուեցաւ, խոկ ժամը 6ին քառորդ միացած (Ք. Թ.) հանդէսը սկսաւ հաջը բարձութեան մը ներկայութեամբ : Ներկաներու մէջ կային նաև Մշոյ Գերման Միսիոնար Հէս Շփորքն, որ օրէ մը ի վեր հոս կը գտնուեր իր հիւր : Բացումը եղաւ «Նմանեալ Մավսէսի շարականով բացման ճանոր խօսեցաւ Տարօնի տառջնորդ Ներսէս Եպսկ. Խարախաննեան : Օրուան հանդէսին նպատակը բացարուելէն ետքը Միացեալի աշակերտները երգեցին երգեր և ըրին քանի մը արտասահմութիւններ : Մշոյ Միացեալի գպրոցին կողմէն բանախօսնց Պր. Սարգիս Անդրէասեան, նիւթ ունենալով «Ինչո՞վ պահեց մեր ազգը իր գոյութիւնը» : Կարդացուեցաւ ճառ մը Միթմարեաններու գործունեւթեան վրայ գրուած : արտասահմութիւններէ և երգերէ ետքը բանախօսեց Հ. Յ. Դաշնակցութեան կողմէն Պր. Խուրէն՝ համալսարանական երթասարդ մը, որու գալը շարաթ մը կ'ընէ, և որ հոս պիտի մնայ տեղուոյս կուսակցական գործերը վարելու համար :

Դարձեալ մի քանի արտասահմութիւններ եղան և երգեր երգուեցան Ազգանուերի, Հայութեացի ուսանողունիներուն կողմէն, և անոնց կողմէն ալ բանախօսնց Պ. Գար-

մէն Հայ աղքային դպրոցին վրայով : Ա. Կարապետի ժանով, Վարժարանի կողմէն բանախօսեցին մէկ երկու ուսուցիչներ : Յետոյ Բողոք . գպրոցի երկուու աշակերտներ արտասահմութիւններ ըրին և երգուեցան երկու երեք երգեր, նուագարանի ընկերակցութեամբ : Վեր . Գրիգոր Շ. Ստեփանեան խօսցաւ Սր. Մեսրոպի վրայով : Վանի Գերման Միսիոնարն ալ հանդէսին պատշաճ քանի մը խօսք ըսելէն ետքը, չետեց մանաւանդ որ այս միութիւնը ոչ թէ միայն հանդէսին համար եղած ըլլայ, ալ մշտական բան մը : Յանձնախումբին կողմէն ալ խօսեցաւ Պրն. Յակոբ Տէր Զաքարեան, չետեղով թէ մեր ըսածները ոչ թէ լոկ խօսք մնան, ալ պէտք է որ գործնականի վերածուին : Յորելինական Յանձնախումբը փոնս մը կազմած է ի նպաստ Տարօնի մէջ հաստատուելիք մամուլին և կը փափաքինք որ ամէն անհատ նպաստէ այդ ձեռնարկին : Հանդէսը փակուեցաւ Սրբազնին Հայր Մերով Յլէ ժամ տեւելէն ետքը : Հանդէսին անմիջապէս ետքը Ներսէս Եպսկ. Խարախաննեանի առաջնորդութեամբ Յորելինական Յանձնախումբը կարգ մը ուրիշ անձերու հետ միասին ացցելութիւններ փոխանակց կաթոլիկ, Բողոքական և Հուու պատմոնական տեղեր :

ՅԱԿՈԲ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

ՄԵԾ ՑՈՒՑԵԱՆԻ ՊԲՈՒՄՍԱՑԻ ՄԷՋ

Հայ տառերու գիւտի և Հայ տպագրութեան կրկնակ և մեծ Յորելեանի հանդէսները հոս եւս վայելուչ շքեղութեամբ տօնուեցան : Հոկտ. 25ի իրիկունը Ազգ . Վարժարանի յատկապէս զարգարուած էր Ս. Սահակյա և Ս. Մեսրոպայ պատկերներով և նշանաւոր հին և նոր գրողներու անուններով : Ժամանակէն առաջ խուռն բազմութիւն լիցուած էր և խիստ շատեր ետ գարձան տեղ չը գտնուելուն համար : Հանդէսն սկսաւ «Յամբը Արտասահմութիւն ունենալու գիւտին պատմութիւնը», Վ. Կարդացուեցաւ ճառ որ արտասահմութիւն ունենալու գրուած : արտասահմութիւններէ և երգերէ ետքը բանախօսեց Հ. Յ. Դաշնակցութեան կողմէն Պր. Խուրէն՝ համալսարադ մը, որու գալը շարաթ մը կ'ընէ, և որ հոս պիտի մնայ տեղուոյս կուսակցական գործերը վարելու համար :